



Հանրապետութեան կողմէ մերժուած լինելուն Ռուսական կառավարութիւնն մեծապէս վշտացած է Գաղղիոյ դէմ: Համայն և այնպէս ուրացականաց կողմէ յաճախ յայտարարուած քաղաքականութիւնն ի նկատ առնելով կառավարութիւնն մեծ և խորին ուշադրութիւն դարձուցած է իրաց վիճակին վրայ, և վերին աստիճան արժեքութեամբ կը հասնէ: Արդէն Բէրլինի մէջ գաղտնի ընկերութիւն մի, որոյ 300 անդամաց մեծագոյն մասն ազնուականաց դասուն կը պատկանի, անդու կը գործէ ուրացականաց դէմ: Սոյն ընկերութիւնն որոշեր է ամեն միջոց մինչև անգամ մարդասպանութիւնն ի գործ դնել ուրացականաց ջանքերն ի գերեզմաններու համար: Սոյն ընկերութեան աշխատութիւններն երկուզ աղբամ լինելով ուրացականաց խմբակներու սրահն, սոքա իրենց յատուկ վարտանայա վոլիա լրագրին մի նոր թիւն հրատարակեցին, որոյ մէջ հետեւեալ աղբարարութիւնները կ'ուղղեն իրենց չըջանակին:

Վերջերս կատարուած մեր որդեգրեալներուն որ ամենամեծ խնճեմութիւնն ձեռք առնուն, քանզի աստիճանութեան նոր Տեառն իւր նախորդներէն շատ աւելի ճարտարիմաց ժողով է: Հասցէներն անփոփոխ կը մնան (հաւանականորէն այն տուններուն հասցէներն) ուր ի խորհուրդ կը հաւաքուին ուրացականք): Իսկ տառերու վրայ ճանաչելու համար գործածուած նշանները այսուհետեւ պէտք չէ գործածել: Վասնզի կ'երևի թէ աստիճանութիւնն անսնց բանալին դատած է:

Վերջերս ևս Բէրլինի մեծաբան մասնախումբն, գործադիր մասնախումբն և համայն Ռուսիոյ կեդրոնական մասնախումբն:

Բէրլինի մէջ Պոլիս քաղաքը հետագայի մի կը ճանաչուան թէ՛ Զարք փափագ յայտնած է որ կան Մէլքիքոֆ Բէրլինի վերագաւայ, մետր և Հայագղի զորավարն անդ կ'ապուռնի մինչև ջարակով: Եւ շան սի կը համարուի յո՛ր ի կնիքով իւր գիրքը կորսնցնելու է: Մտաբեր կ'սպասուի նաև կայսեր վերագարծն Բէրլինի մէջ:

Պարսից Շահը Ռուսիոյ կառավարութեան ներքեց որ ընտրանք մի քանի զինուորական գնդեր թէ հրան գրկէ Պարսկական բանակը արեւելակը համար:

Ռուսական նոր փոխառութիւնն, որոյ գումարն 100 միլիոն ռուպլի է, ժողովրդեան մէջ մբողջապէս ստորագրուեցաւ:

Աւստրո-Հունգարական Պետութեան նախատարաց գլուխ և Արտաքին գործոց նախարար Ի. Ֆրոն Հայմերլէ անոյոյ 10ին (Ն. Տ.) յանկուր:

Ստեփան մէջ երկուցամ քոլերոյն անթիւ կարեոր կը համարուի թարգմանութեամբ հրատարակել բժշկիկ (Ն. Տասոյ) քոլերոյն վրայ առած տեղեկութիւններն, որ այս օրերս քոլերոյն Լա Բեհորմ լրագրին (Ն. Տ.) Սեպտ. 30, Հոկտ. 3 և Հոկտ. 7 թիւերուն մէջ հրատարակուեցաւ:

Քոլերոյն Աւելի մէջ երեւոյն անթիւ:

Քոլերոյն այցելութեան պիտի դայ մեզ: Սոյն հարցը յաճախ կ'ընէ ամեն ոք այն օրէն ի վեր որ այս հարուածն իր ծննդեան վայրերէն կրկին դուրս ելնելով Աւելի մէջ սկսաւ տարածուիլ միտա անեցուն զորութեամբ:

Պիտի փութամ որչափ կարելի է համառօտի պատասխանել սոյն հարցին, որ ոչ միայն մեր քաղաքի այլև համայն Եւրոպիոյ ծանր մտահոգութեան պատճառ մի է:

Արդէն 1863ին, քոլերոյն տարածման վրայ յորինած երկիւս մէջ ըսած է թէ՛ քոլերոյն չէ կարող 1862էն առաջ Զմիւռնիոյ մէջ ընդ հանրական կերպիւ ճարակուիլ: Իրողութիւնն իրաւունք տուա ինձ, մինչև ցայսօր քոլերոյն այն ատենէ ի վեր աստ չերեցաւ: Իմ կանխատարութիւնն հիմնած է ի այն ժամանակ սոյն անթիւն ի միջոցին նկատմամբ ըրած քննութեանց վրայ որովհետև ամեն այսպիսի անտեսութեամբ անտեսութեամբ օրէնքներու ներքե է:

Քոլերոյն Հնդկաց երկիրներուն մէջ կար' չի գիտցուիլ որքան դարերէ ի վեր, սակայն

ժական մահուամբ կնքեց իւր կեանքն: Դարուս մեծ քաղաքագէտներէն միոյն այս կորուստն իրապէս զգալի է ինչպէս իւր տէրութեան նոյնպէս և քաղաքացիացի աշխարհին, մասնաւորապէս և մեր Արդին: Քանզի Պ. Հայմերլէ իւր ի Հայաստան ըրած ուղեորութեամբն ի մտոյ ճանաչած է մեր աղբը, և տեղեկ Հայաստանայ կացութեան, Հանդուցելոյ յաջորդելու պիտի կոչուին, կ'ըսուի, կ'ուն Անտրաշի, կ'ամ Բէրլինի մէջ կ'ամ կ' Պոլսոյ Աւստրիական գետապաններէն մին:

Կառավարութիւնն Չէլի ինքէի իւր ներկայացուցչին միջոցաւ դանդաղ յայտնել Մոսկովէն կրցի իշխանին նորա օճմանապահ պաշտօնէից անհոգութեան համար որ անցադիր առով իրենց երկիրները կ'ընդունին այն Գաղտնադրութիւնն որ զնաւորապետութեան վիճակ ստանալէ վեր աւելով ազատիլ կրնան ի սահմանազուրկ, ուրկէ մեծ ինքնուրոյն պաշտօնէից շարժիլ կրանն ի Մոսկովէն կ'անդ կ'ազատան, դատարը լինելու պատճէն զերծ մնալով:

ԿԱՏԱՆԱԿՆԻՊՈՒՅԸ

Մեծ տէրութեանց գետապանք իրենց կառավարութիւններէն ընդունած վերջին հրահանգաց համեմատ, թարապիտ Անդրիական գետապանատան մէջ նիստ ընելով համաձայն որոշած էին խնդրել Բ. Գուման որ արտաքոյ կարգի փոփոխութիւն կարգէ, հոգ չէ թէ որ թուրք մի լինի փոփոխութեան բաւական է որ արդարաւոր և գործունեայ մէկը լինի, որ Հայաստան գաւառները երկուսով արգի անմիջական շարեաց առաջին առելու համար կարեոր գաւառ բարեկարգութեան ինքնիշխանութեամբ ի գործ դնէ, մինչև այն ժամանակն յորով վերջական բարեկարգութեան գործարարն է: Գետապանք այս առաջարկն յայտնեցին Բ. Գուման, և Բ. Գուման պատասխանեց թէ կ'ընդունի նոյն առաջարկն և կը հաւանի այդպիսի փոփոխութիւն ի Հայաստան գաւառս:

Արդ Բ. Գուման կարգած փոփոխութեան հանրաժանութ Ղազի Ահմետ Մուրադ Բա, բաշա, որ վերջին պատերազմի ատեն Հայաստանի Օսմանական զորաբանակին հրամանատարն էր, Նորին վանմութեան ասկէ առաջ Հայաստանի մէջ վարած պաշտօնէութեան անթիւ ցոյց տուած արգիւնքն կը հաւաստեն մեզ թէ Նորին վանմութեան բարեկարգիչ և օրինակութեան սիրող է, հետաւար և արժանաւոր սոյն փափակ պաշտօնն ի գլուխ հանելու:

— Օսմանեան արժէթղոց խնդիրն: Սոյն

1831ին միայն կրցաւ առաջին անգամ Եւրոպա մտնել:— Ինչո՞ւ:— Պատասխանն յայտնի է: Յիշեալ թուականէն առաջ Հնդկաստանի և Եւրոպիոյ մէջ հաղորդակցութիւնը հազուադէպ միանգամայն զժողովն լինելով, այս հարուածն իր արշաւանայ ընթացքին մէջ կը շնչանէր, կ'ամ լաւագոյն ևս է ասել, զանի բերող ուղեորներն երկայնաձիգ ճամբուն մէջ իբրև թէ քարանձիկներով մաքրուած կը լինէին:

Քոլերոյն սերմը 1817ին նախ ճէստօրա փոխադրեցաւ, անտի յամրաքայլ անցաւ յԱրև, ուր բաւական կոտորած ընելէ ետք Ասորական մասա 1823ին: Կարաւաններու հետ ընկերացած կը քաղէր նա, կենալով ուր որ կարաւանները կը կենային, և իւր անորոշ արշաւն վերստին սկսելով երբ հաղորդակցութեան նոր ճանապարհ մի կը բացուէր իւր առջև, և Հինգ տարուան միջոցի պէտք ունեցաւ որ Ասորական տեղն Օրենսդրելու անցնի, և 1830ին միայն կրցաւ Մոսկովա մտնել: Մոսկովայէն ճեպընժայ կը լաղէր ուստական գետակողմերն, և իրապատկաններն էրն որ զար իրենց հետ կը գառնէին:

Տարածուեցաւ և Պոլսոյ, և 1831 Սեպտ. 24ին իշխելով մտաւ Զմիւռնիա: Հարուածն սնուրքի էր: Երբ անտի մը թուանաւոր սերմը 1803 առաջին անգամ շղթայաղերմ յարձակի քաղաքի մը վրայ, անդ սուրա կ'ստորածը սակայն կը

խնդրոյն կարգադրութեան համար, գիտեն ընթացողք որ ելմտական յանձնարար մի կողմ մուծ է, որ պաշտօն ունի բանակցիլ ընդ եւրոպացի արժէթ թուանաւոր պատուիրակաց: Նորահաստատ վարչութեան տնօրէն խորհրդին մէջ կան արգէն եւրոպացի արժէթ թուանաւոր կողմէ պատուիրակներ մի անդ գիտցի, մի գաղղիացի, մի իտալացի, մի աւստրիացի և մի գերմանացի: Սոյն մէջ կը պահուէր արժէթ թուանաւոր թուրքիոյ հպատակաց կողմէ ներկայացուցիլ մի: Այժմ որոշուած է որ սոյն թուանաւոր լինի կ'ի Պոլսոյ փաղաքագետն պէտք է ի նիստ հրահանգ զաննք, և խորհրդակցութիւնք լինին ի բարեւոր կարողութիւն ինդուրոյն: Սոյն վարչութեան եւրոպացի անդամաց թուանաւոր որոշուած է լինել տարին 2000 լիւրայ, իսկ թուրքիոյ արժէթ թուանաւոր ներկայացուցչին թուանաւոր 1200 լիւրայ:

— Քոլերոյն մասին նորագոյն լուրերն կը մտաւայանեն թէ Աւելի մէջ զրեթէ անհետացած իսկ Մէքէլէ մէջ նուազելու վրայ է: ուր վերջին չորս աւուրց մէջ 44 մեռեալ միայն պատահեր է: Սոյն երկիրն մէջ ևս քոլերոյն երեւան ելած է:

— Վերջին պատերազմի տուգանքն ինդուրոյն բանակցութեանց մէջ Պ. Տը Նովիքոֆի անկողնու համար Բէրլինի վերջին գրկուած Պ. թուրքիոյ Պ. Տը Նովիքոֆի միջոցաւ ներկայացուցաւ Արտաքին գործոց նախարար վան Անթոնիոյն:

— Բ. Գուման իւր վաղակցութեան յայտնեց Աւստրո-Հունգարական կառավարութեան Պ. Հայմերլէի յանկարծական մահուան համար:

— Անդ զիցի Պ. Միւլլերը յափշտակող Նիքո աւազակացեան թէ ևս այժմ Ալիէնքի մէջ բանտարկուած կը պահուի: Երկրորդ նորա մեծ եղբայրն Մակիդոնիոյ մէջ հունգարացի յափշտակած և 12,000 լիւրայ փրկանք և իւր Նիքո եղբոր ազատութեան կը պահանջէ պատանալով որ եթէ սոյն առաջարկն չընդունուի պիտի սպաննէ զՆիքո արագին:

— Երկրորդական Մէքսիկոյ բաղաժին մէջ անտարտ շուներու բաղմութիւնն մի երեւան նրանցով, անգղական կառավարութիւնն անոնց չէ շատերը գեղով սպաննելու է մնացորդներն իր պառ անհետացնելու կ'աշխատի: Մտրդ կայսր առաջակցութեան փառատարը գրով թուանաւոր առաջին առնելու այս օրինակ ձեռնարկութիւններ բաւական կը զորեն յայտնել թէ թուրքիոյ ժողովրդեան մէջ նախապաշարմունք և անտի կարծիք, որք գժբողք արար արմատացեալ են, հետզհետէ կը փարատան լուսաւորութեան շնորհիւ:

— Ճնճնասպանութիւն Լիվա Հասան Բեաղիմ բաշայի: Այս նշանաւոր զորավարն վերջինիւ:

Լիւի: Նոյն ժամանակաց թղթակցութիւնք և հիւպատոտարանաց արձանալութիւնք որչափ որ թուրքութեան իսկ աննեան, կը հաստատան թէ նոյն 1831 թուականին քոլերոյն այս առաջին յարձակմանէն 16,000 անձինք բռնուած և ասոնցմէ 6500ը մեռած են: Սակայն կը քաղանան այս թիւերը երբ նկատենք թէ նոյն թուան Զմիւռնիոյ բնակչաց թիւը 89,000 էր:

1831 Նոյն մը եր 17ին քոլերոյն իրապառ անհաստացաւ Զմիւռնիայէն, ուր և վերադարձաւ 1848 Յուլիս 24ին, և որոյ 150,000ը շափ բնակչաց մէջ գրեթէ 2500ը զոհուեցաւ: Այն ժամանակէն քարանձիկներն գեղ կ'աղմուտարած նոյն իսկ և սչինչ լինելով, կը հարցուէր թէ քոլերոյն որ առաջնապահական շղթայով արդ ելաւ փակ չէր եղած, և նշալիս գարձեալ 17 տարիի պէտք ունեցաւ կրկին անգամ տան երեւոյն:

1848 Սեպտ. 14ին քոլերոյն երկրորդ անգամ շիջաւ Զմիւռնիոյ մէջ: Տեղք 17 տարի ետք այսինքն 1865 Յուլիս 24ին կրկին վերադարձաւ իր համար: Իսոյ այս անգամ իւր քոլերոյն երկրակողմի կ'ամ շղթայաղերմ արգիւն թուանաւորն: Հազու Սիււզլի մէջ լինելու ըստն ասոն Աղէքսանդրիա կը հասն: որ քանի որ զին զմիւռնիա կը մտնէ և հետզհետէ, որ Պոլսոյ, Մալմա, Մարտիլ, Անքոնա թրիեստ զրտարածուի: 1845էն շատ աւելի բաղմամբ կ'աղմութեան մը վրայ Զմիւռնիոյ մէջ յընթացա գրեթէ

սո—Քուրք պատերազմի ժամանակ վաճառ աղի կոցերը Ռուսերէն կրած պարտութեան վերայ հաճի րաշխ բաշտի բանակին հետ անձնատուր լինելուն Չինուորական ատենի մէջ գատուած և իւր աստիճանէն զրկուելով Պրուսա վեցամեայ արտորանաց դատապարտուած էր :

Սոյն աղետարեր գործն նորա կնոջ գուժուելով, խեղճ տիկինն սրտին տարապայման կսկիւծէն տագնապեալ իւր իւրտարի իւր բնակած տան պատուհանէն ինքզինքն վար նետելով, շանթախուած մեռու :

Մայրաքաղաքին Բաղաքսոյն Մաջհար բաշտի և Առտարին գործոց պաշտօնատան քարտուկար խրատրեան Գրիգոր էֆենտի և մի քանի ուրիշ պաշտօնատարաց Առեւծու և Արեգական պատուական զրկուեցաւ Պարսից Շահին կողմանէ :

Չորսդ տարածուած է թէ Պրուսիայի գաւառին մէջ սովու սկզբնաւորութիւն մի երևան ելնելու վրայ է : Լորտ Տիւֆերինի հրամանաւ Պ. թրովթըր այն կողմերը գնաց քննութեան :

Տրապիզոնէն և Պոլսի եկած նամակներն կըմանուցանեն թէ անցեալ ամսոյ կէսէն զկնի տեղատարաւ անձրեաց հեղեղներն ուղղեցին Տրապիզոնի քաղաքն, պարտէվարն, այդ իններն և սրտերն : Նորաչէն քարափռներն և նաւամատոյցն կործանուելով բնակիչք փրատակաց ներքն թաղուեր են :

Նորապոյն հրամանաւ Վնուեցաւ 10 գահեկան սուրբն, որ նոր գրեքերու տպագրու է առթիւ հեղինակներէն առնուիլ որոշուած էր :

Ահաւասիկ եգիպտական նորակազմ՝ սուխարարութեան անդամոց ցուցակն — Առաջին նախարար՝ Շէրիֆ բաշա, միանգամայն և սերքին գործոց : Արտաքին գործոց նախարար Մուսթաֆա Ֆէհմի բաշա : Ելնական գործոց նախարար՝ Ալի Հայտար բաշա : Չինուորական և ծովային գործոց նախարար՝ Մահմուտ Սամի բաշա : Հանրօգուտ շինութեանց նախարար՝ Իսմայիլ Էլուպ բաշա :

Մայրաքաղաքին Տպագրական տեսչութիւն հրամանաւ Սթանպուլ լրագիրն առժամանակեայ պաշարման դատապարտեցաւ : պազրա-

կան օտարութիւն, պաշտօնական ազգով մի ծառայած է թէ՛ անհիմն է այն պատմութիւնն, զոր Սթանպուլ հրատարակած էր որպէս եղեալ Պէյ—Պազարի կէրէճիք պաւառակին մէջ : Սթանպուլի գազարման ուրիշ պատճառ մի ևս կըման, այն է որ է նորա հրատարակելը թէ՛ Եգիպտացի Հալիմ բաշան Եգիպտոս զրկուեր է :

Մ Ե Թ Բ Ա Կ Ա Ն Դ Բ Ո Ւ Թ Ի Կ Ի Թ Ո Ւ Բ Ի Կ Ի Թ

1. Օսմանեան տէրութեան մէջ գործածուելիք որ չարիքուն հիմ բռնուած կանգունն (արշէն) մէթոց կոչուած չարիքն երկայնութիւնն ունի :

2. Նոր կանգունը 10 մատ (քարճագ) է, մէկ մատը 10 գիծ (խալի) մէկ գիծը 10 կէտ (նոզլա) 1000 կանգուն երկայնութիւն ունեցող միջոցին միտն (ֆէլ) կ'ըսեն, 10,000 կանգուն կամ 10 մղոն երկայնութիւն ունեցող միջոցին ալ փարոսին (ֆարսին) Մէկ փարոսը 2 ժամու ճամբայ է :

3. Նոր արտադրողը կամ կալը (աշուֆ) , 10-ական կանգուն երկայնութիւն և լայնութիւն ունեցող քառակուսի մ'է, և 100 քառակուսի կանգուն տեղ կըբռնէ : Հարիւրակալը (ճէլի) , 100ական կանգուն երկայնութիւն և լայնութիւն ունեցող քառակուսի մ'է, և 10 000 քառակուսի կանգուն տեղ կըբռնէ : մէկ հարիւրականը 100 կալ է :

4. Նոր շէֆ (էօլէք) շուր և հեղուկ նիւթեր և արմոխք չարիքու կը գործածուի : անոր երկայնութիւնը, լայնութիւնը և խորութիւնը նոր կանգուններն մէկ մէկ տասնորդ մասն, այսինքն մէկ մէկ մաս են : Նոր գրիւք (ֆիլէ) 10 շափ է 1 շափը 10 հատ տասնորդաչափ (գուրա) է, և 1 տասնորդաչափը 10 հատ հարիւրորդաչափ է, (որուն կ'ըսուի շէք) :

5. Նոր օխտն 1000 տրամ է : մէկ արմոխք 10 քէլի մէկ տեկը 10 ցորեք (պ. շա) և մէկ ցորեքը 10 հատիկ (հապ) է : Նոր լիտը (պիլման) 10 օխոց է, և մէկ կենդ ինարը (գալիւր) 10 լիտը և մէկ քալը (շէֆ) , 10 կենդ ինար է :

6. Այս նոր չարիք և կշիւներ պիտի գործածուին 1832 Մարտ 1էն սկսեալ :

7. Ամեն սք այդ թուականէ սկսեալ նոր չարիքն ու կշիւները գործածելու պարտաւոր լինելով, հին կանգունն (արշէն) և Էրաշէն և տարբեր տարբեր չարիքն ու կշիւները պիտի վերցուին ու ջնջուին, և նորերն ամեն կողմ զրկուած օրրեակներուն համեմատ պիտի շինուին :

8. Նոր կշիւներն և հինքն ցոյց տուող երկու ախտակ շինուած է, ինչպէս նաև ուրիշ տախ-

տակ մը, որ հին և նոր կշիւները կըհամեմատելարու հետ :

9. Այս կանանց իրն յիշեալ տախտակներու հետ բոլոր գատուաց պիտի զրկուի, և կառավարութեան կողմէ ամեն կողմ պիտի հրատարակուի ու ծանուցուի, և քաղաքապետական պաշտօնատանց (Պէլէտիէներու) մէջ հին և նոր կշիւներուն օրինակները պիտի գտնուին, և ասոնց անուններն և գործածութեան եղանակը պիտի սովորեցնեն արհեստաւորաց և խանութպաններուն (Էնաֆէն) :

Վերջեմն.—Այս նոր կշիւներուն չարաչար գործածման տեղի չտալու համար, ամեն նոր կշիւի մէկ զլիւն վրայ կայսերական խալիք պիտի գրուի, միւս զլիւն վրայ ալ սկզբնաւորութեան թուականը պիտի գրուի : Մարտ

Ա Չ Կ Ա Յ Ի Ն

ՀԱՅՈՑ ՊԱՏՐԱՎՐԻ ԵՒ ՆԱԽԱԳԱՀՆ

Միացեալ—Նահանգաց Ֆրանսէլիկա քաղաքին մէջ հրատարակուող Բըլլէ\* Լէճըր անուն կարեւոր լրագրին Օգոստոս 20 թիւը լսնորոյցն մեզ զրկուած լինելով, այն թերթին մէջ վերոյգրեալ խորագրով հրատարակուած կըտեսնեմք Ս. Պատրիարքէօր առ Ամերիկայի հանգուցեալ նախագահ Պ. կարֆիլիս ուղղած պաշտօնազրկին, որ Ֆրանսերէն բնագրէն մեզ լիբերէնի թարգմանուելով հրատարակութեան տրուած է : Բըլլէ\* Լէճըր կը, այսինքն թէ Ամերիկեան կառավարութիւնն ինք հազարգած է զայն լրագրաց ի հրատարակութիւն :

ՊԱՏՃԷՆ ՆԱՄՍԱԿԻՆ

«Պ. Նախագահ, Նախախնամութիւնն, որ կըհսկէ ազատ երկիրներու ծառայող առաքինի արանց օրերուն վրայ, ազատեց ահա Միացեալ—Նահանգաց հոյակապ նախագահն այն վատ փորձէն որ կատարուեցաւ իւր անձին վրայ : Սպասուող Հայաստանեայց եկեղեցւոյ, որ ամեն օր կ'աղօթէ Գրիստոնէութեան գլուխներուն համար, ևս կը փութամ անկեղծող այն շնորհաւորութիւններս արտայայտել Ձեզ այս նկատմամբ :

«Հայաստանեայց եկեղեցին, այնքան քիչ ծանօթ Ամերիկայի, վողեմի Նիկողեցի մ'է որ լիցի մէջ և ոչ—քրիստոնէայ մող վրագոց միջի, գլուցադրական հաստատամտութեամբ մը պահպանուած է Գրիստոսի Աւետարանն և այն կրօնական ներդրամութեան ոգին, զոր Հայք կրնկատեն իւր խարխի լուսամիտ Գրիստոնէութեան : Այս

173 աւուրց 1950 զոհ միայն կրցաւ ընել :

Բայց 1854ին քոլէրան կրկին երեցաւ Չմիւռնիոյ մէջ, որոյ այս սնդամի երևումը շատ բան կըտրվեցնէ : Թրիմի պատերազմը նոր ծագած էր : 1348ին քոլէրային տղաւանքը նիւթով սկզբունքն գեւ ևս երրորդի մէջ սփռու էր : Դաշակից զբաղ ունդերն այն ժամանակ քոլէրայի մեծ հազարդ լիւնր գործած էին Գաղղիացի զորքեր Մեծամըրի չոգենուերով (Մասէլէն Չմիւռնիա կըմափնին) : Այդ զիտայիք սատ զինուորական հիւանդանոց մի կըհաստատեն, և մեր քաղաքը թրիմի պատերազմի սկիզբէն ակտուար զորոց խմբարան կըդառնայ : Եւ ահա այս պարագայից մէջ միայն քոլէրան կ'երևի սատ առանց սակայն ընդհանրական և գոտան լինելու : Առաջին գէպին տեղի ունեցաւ 1854 Յուլիս 24ին, և վերջինն՝ 1854 Յեկա. 7ին : Եւ 170,000 բաղմամարդ թիւեան վրայ 173 անձինք միայն մեռան : Վասն էր այս բարութիւնը Ամեն ինչ 1853ին նպատաւոր կ'երևէր քոլէրայի ծաւալման, առաւուսն տաքերը, օտարակիցաց խուսն յորդուելիւնքն, ճանապարհոց խափանումը, զորոգուող երու անցնիք «Պէտք է որ, կըզրէի ես այն ժամանակ : այս պարագայի մէջ մեր քաղաքի վայելած այն բարութիւնը պատճառ մի ունեւայ : և տարափոխիկ, համաճարակ հիւանդութեանց գէտ ինչ բան աւելի կարող է պաշտպանել քան սովորած լինելն անոնց : Երբ քոլէրան քաղաքէ

մի կ'անցնի, բոլոր բնակիչքն շատ կամ քիչ կը ներգործուին անկէ : Եթէ քոլէրինէ բռնուած չլինին՝ կամ սրբող լուծուած և կամ որովայնի կոկորին Ե. moris ne կ'ուենան, զոր յառաջ չուենին : Քոլէրայի թուանուր սերմին ներգործութեան բոլորովին անհնձակայ անձինք յոյժ հաղաւորու են Չմիւռնիոյ պէս խտարնակ քաղաքի մէջ : Ուստի և պէտք է խմանալ որ 1848-ին վրայ անցնող 6 տարիներն բաւական ջընջել քոլէրայի պատուաստի զորութիւնն, նաև ջընջուելոյ ժողովուրդն 1843ին քոլէրային մէջէն անցած լինելուն շնորհիւ ստացած բացարձակ և ժամանակաւոր ընդդիմութեան ուժով կըբացաւ պաշտպանուիլ 1854ին քոլէրային գէտն :

1854 քոլէրային ցոյց տուած բարութեան ասկէ աւելի հիմնական բացարտութիւն չկրնար տրուիլ : Նոյն այն նեխն miasme, որ 1843ին Չմիւռնիան տպականուած էր, օտարակիցաց խուսն յորդուելու վերադարձաւ : Բայց բնակչոց մէջ—տարածուելու ձկտումը չուենեցաւ : Ղիտար ներգործութեանց արդէն սովորած էին : և այն զարմանալի ու շատ էիլը է : Քոլէրայի այն երևք չըջաններուն, որոնցմէ մեք անցանք, ուժգնութեան յարգարար նուազիլն ևս կը վերադարձի այն անվտանգութեան շնորհիւ՝ որ նախորդ չըջաններու մէջէն անցած լինելու առթիւ ստացուած էր :

Եւ յիշուի ունիք : 1831ին 6500 զոհ, 45 օր տևողութիւն, 80,000

բնակիչ, Տասնեւթօթն տարի ետք :

1848ին 2500 զոհ, 86 օր տևողութիւն, 150,000 բնակիչ, Տասնեւթօթն տարի ետք :

1865ին 1950 զոհ, 173 օր տևողութիւն, 120,000 բնակիչ :

Ահա ասոնք են որ 1865ին ինձի ըսել տուին նախ թէ քոլէրայի չըջանին տևողութիւնը ամեն մի քաղաքի բնակչոց թուոյն հետ ուղղակի համեմատութիւն ունի :

Երբորդ, թէ՛ մէն մի չըջան իւր նախորդէն նուազ եղածարձ պիտի լինի :

Երբորդ, թէ՛ քոլէրային առնուաղն 17 տարի պէտք է որ նորա պատուաստն ջնջուի : Ուստի և առաջինիս չըջանն 1832էն առաջ չկրնար ժամանել :

Երբ 1865ին այն խորհրդածութիւնները կը հրատարակէի, զիտուելուը գեւ ևս անտեղեակ էր այս թուանուր սերմին կամ չարաչին բնութեան : Այն ատենէ մինչև ցարդ մեծամեծ զիւտեր տեղի ունեցան, զորոք ուսումնասիրելու ստատիկ հետաճուտ եղայ : Համաճարակ հիւանդութեանց թոյնը այլևս առասպել մի չէ : Ամեն օրեկից թուանուր սերմերու կամ չարաւներու գէտ նոյա նախորդ չըջանին մէջ ստացուած մի քանի տարուա համար անվտանգութիւնն իրական եղելու թիւն մի է, ամեն համաճարակ հիւանդութեանց պատուաստը գտնուելու վրայ է :

(Պիտի շարունակութի)

Տ Ե Պ Ա Ն Ա Ն Ե Մ Ի Ք Ի Ք

Վճռուէն վերադարձող վեց վաշտ ընտիրներ  
երկուշարժի քաղաքս ժամանեցին, որոց մէկն  
Մանիսայի, մէկն Քուլայի, երկուքն Ռաշիի,  
մէկն կէտրեւի և մէկն Չմիւռնիոյ կապակահին:

— Ժամանակէ մը ի վեր Տէնիլիի, Չարլի, և  
Պօլտանի կողմերը իրենց ոճրաբորձութեամբ  
հանրաժանութեամբ եզոզ երկու աւազակապետք  
Քարա Պաճաք և Գիրա Մէհմէտ այս վերջերս  
իրենց արդար վճիռն դորձնապէս ընկալան,  
էմին բաշա բաւականաչափ և արի զինուորներ  
ով հետամուտ եղած էր յիշեալ կողմերը այս  
չարագործնոց ձեռքէն աշատելու: Էմին բաշա  
եկերիւքներու ցեղի մը գլխաւոր Չանաթը Մէհ-  
մէտ Պէլը իր գնդին հետ միաբան արձակու  
հրաւիրած ըլլալով յիշեալ Պէլին մի քանի զորա-  
կանօք աւազակաց դէմ մրցելէ զինի պայծառ  
յարձակութիւն մի տարաւ նոցա խմբին վրայ, ո-  
րոց երկու գլխաւորաց այն է Քարա Պաճաք և  
Գիրա Մէհմէտ կողուածներուն գլուխները Պօ-  
լտանի գրկից, և քանի չափը ձեռքաւարեց, և  
մնացեալներն փախստեայ ցլուկներն բոլորովին  
անզոր վիճակի մատնուեալով:

— Քարթան Անտէա կոչուած աւազակապե-  
տին խումբը անցեալները Մէրսինի քէոյի կա-  
յարանին կողմերէն Քարա Եօրեի անուն յոյսի  
մը երիտասարդ զաւակը յափշտակելով տարած  
և լուր զրկած էր որ մեծագումար գումար կը պա-  
հանէ փրկանք: Մեր իմացածին նայելով Քարա  
Եօրեի իր դաւան փրկելու համար 200 յիւրոյ  
զրկած բայց մերժուած էր, յետոյ 100 յիւրոյ  
ևս զրկելով վերջապէս յաջողութեամբ աւազակաց  
ձեռքէն ազատել իր սրբին:

— Նազիրլիէն Լա Ռէֆրճ յրազրին ուղղուած  
նամակ մի քառնապէս կը գտնուար յայտնելով  
թէ՝ Նազիրլիէն Այաքն երկաթուղիի գծին վրայ  
հազար ամուտան մը մէջ հինգ անձներ ջախջախ-  
ուած և սպանուած են: Այն կողմնոց բնակիչք  
մեծապէս սրտմտած և վշտայած են երկաթու-  
ղոյն մատակարարութեան դէմ, և անէճ կը  
տեսնուան երգած անկարգութեանց համար:

— Վսեմա Մէհմէտ Ռիշաի բաշա, որ Պետա-  
կան դատաստանէն ի վեր քաղաքիս կառավա-  
րութեան պալատին մէջ արգելքներ քաշել էր,  
անցեալ եօթնեկի մէջ մեկնեցաւ ի Մանիսա  
մինչև ցնոր տնօրէնութիւն:

— Քաղաքիս գաղղիական ընդհանուր հիւպա-  
տոս Պ. Բէրիսիէ սը Ռէյնօ անցեալ եօթնեկի մէջ  
քաղաքս ժամանեց Մէհմէտը ի շրջանաւորով:

Գաղղիական կառավարութեան կողմէ Հոկտ.  
10 թուագրեալ հրամանագիր մի քաղաքիս  
գաղղիական հիւպատոսութիւնն ընդհանուր  
հիւպատոսութեան բարձրացուցած է:

— Միքէլ—Սըլէրթիի անուն մէկը, որ սեղա-  
նի ծառայելու համար տուեալերու մէջ պատրաս-  
տուած աղ կը թափէր փողոցները չըլեւելով, անց-  
եալ եօթնեկի մէջ սպանուած գտնուեցաւ  
Թուրքաց թաղի մը մէջ, Մարմինը նախ տեղա-  
կան կառավարութեան պալատը, ապա Սէնթ  
Անթոնիոս հիւանդանոցը տարուեցաւ: Այնտե-  
րեան վերջն որ ուսէն մինչև որովայնին վրայ  
կ'երևէր, կրնայ հաստատուել թէ խեղճը ետժա-  
ղանի մը հարուածին զոհ գնացած է, Տակալին  
չէ յայտնուած ոչ եղեանագործն, և ոչ այս ըս-  
պանութեան պատճառն:

— Քօզ—Բուճարի կողմերը Չաքրճա անուն  
աւազակապետն իւր տասնի չափ արբանեակնե-  
րով յինի չափ զապտիկներու և սուարիններու  
հետ կուռի բռնուեցաւ: Չապտիկներն և սու-  
արիններն յետ մղուեցան մինչև Չիրքինճէ գիւ-  
ղը: Չ շտուշ մեռան և Չ զապտիկներ ծանրա-  
պէս վիրաւորեցան: Չարագործներն սոյն յաղ-  
թութենէ զինի անյայտացան, թէ և շատ խու-  
զարկութիւնք կը լինին:

— Ընթերցողք կը տեսնեն ներկայ թերթիս  
Բանասիրականին մէջ բժիշկ Ծասօյի՝ քոլէրայի  
վրայ տուած տեղեկութեանց թարգմանու-  
թիւնն: Որոց եզրակացութեանէն զիւրաւ կ'իմա-  
ցուի թէ՛ այս տեսակ համաճարակ հիւանդու-  
թեանց առաջին առնուող միջոցն պատուաստն  
է: Ծաղիկէ կոչուած հիւանդութիւնն ասկէ

եկեղեցին, իւր վշտաց մէջ, ինքզինք մտնիւր-  
ուած կ'զգայ ի տես այն երջանիկ ազատութե  
զոր կը վայելեն Գրիտոնեայ ազինք, և կհրճուի  
նոցա բարդաւաճմամբ:

Ներկայացուցի թուրքիոյ Հայոց, բարեբաղդ  
կը համարիմ զիս, Պ. Նախագահ, օգուտ քաղել  
ներկայ առիթէն, և Ձեր քով թարգման հան-  
գիւտանալ այն բարձր հիացման զգացմանց զորս  
կը ներշնչեն իմ Ազգին՝ Միացեալ—Նահանգաց  
վարչութիւնն ու ժողովուրդը, վարչութիւն մը,  
որ կ'իրացնէ ազատութեան բարեկամաց բոլոր  
կողմերն, և ժողովուրդ մը, որ կը գործադրէ  
կրօնի և բարոյականի վեհագոյն պատուէրն, —  
Մարդասիրութիւն:

Ներկից օրհնութիւններն հրաւիրելով Ձեր  
վրայ, և այն աշխարհին վրայ որոյ ճակատագրի-  
րը կը վարէք դուք այնքան փայլով, և աղօթե-  
լով Ամենակարողին, որ իւր պաշտպանութեան  
տակ առնու Ձեր թանկագին գոյութիւնն, պա-  
տիւ աւնիմ լինեմ, Պ. Նախագահ:

Խոնարհ ծառայ Ձեր ի Յ. Գ.

ՆԵՐՅԷՍ ԱՐԳԵՊԻՍԿՈՊՈՍ

Պատրիարքարան Հայոց Պօլիս,  
Գումրհափու 23 Յուլիս 1881

Առ վսեմափայլ Պ. կարգիլտ, Նախագահ  
Միացեալ—Նահանգաց: Մատն

Կ. Պօլսոյ Հայ լրագրութիւնք սուրբ Երուսա-  
ղէմի Միաբանութեան մէջ տեղի ունեցած ա-  
պստամբական շարժումի կը նկարագրեն, որոյ  
համառօտ իմաստն մեր նախորդ թերթով հրա-  
տարակած էինք: Սակայն դէպքի մը երկրոր-  
դական պարագաներն մանրամասնօրէն նկարա-  
գրենք, ըստ մեզ բաւական չէ որ ընթերցող  
հասարակութիւնն նոյն դէպքի էական և ներ-  
քին պատճառներն կարենայ իմանալ և ըստ  
այնմ դատողութիւն ընել: Վասնորոյ Կ. Պօլսոյ  
Հայ լրագրութիւնք բարեօր կ'ընեն որ բացա-  
րան թէ ինչ տեսակ են այն բռնութիւնք,  
զորս Միաբանութեան սրբազան Գլուխն բանե-  
ցուցած կ'ըսուի: Մինչև որ սոյն կէտն չար-  
գուռի, չէ կարելի որ ընթերցողք այդ ապստամ-  
բական դէպքին վրայ լուրջ տեղեկութիւն ըս-  
տանան: Իսկ երկրորդական պարագայից մաս-  
րամասն նկարագրութիւնք աւելորդ են, քանի  
որ ծածկուած կը մնան ներքին իրողութիւնք:

— Կ. Պօլսոյ ազգայիններէն Մեծ. Պ. կարապետ  
Յ. Նշանեան իտալիոյ գեղարուեստից ճեմարա-  
նին մէջ պատկերահանութեան ուսման ընթացքն  
աւարտած լինելով, ճեմարանին Տեսութեան  
կողմէ օրինաւոր վկայական ստանալէ զատ, Պ.  
Մորէլի հանրաժանութեամբ արուեստագիտին կողմէ  
ևս պատուաւոր վկայագիր առնելով իւր հայ-  
րենիքը վերադարձած է: Կը մտադրեմ որ աղ-  
ղիս մէջ եւրոպական գեղարուեստից մասնա-  
դէտներ օրիորդ աւելնան նման Մեծա. Պ. կա-  
րապետ Յ. Նշանեանի:

— Վանայ վարժապետանոցի փակման լուրը  
վանեցուցող մէջ տարածուած միջոցին մեծ վիշտ  
զգացեր են, և ժողովուրդն միանալով շուտ մը  
չորս ձեռնհաս անձերէ պարժապետանոցի շա-  
րունակութեան Օթմանգալ Մասնաժողով մի  
կողմէրով նպատակ դրեր են իրենց հանդանա-  
կութեամբ վարժապետանոցի ծախքն հայթայ-  
թել: Այս մասին նաև բանակցիլ սկսեր են  
Միացեալ ընկերութեան հետ:

— Երզնկայի ընդհանուր կառավարիչ վսեմա-  
նադիւր բաշա Հայոց վանքն այցելելով աշակեր-  
տայ յառաջող իմութեան մասին իւր գոհունա-  
կութիւնն յայտնել է, և 5000 օխայ վայտ ու  
70 կար գիրքեր նուիրել է վանքին: Նորին  
վսեմութեան ընկերակցող այցելուներէն հաճի  
րազուպ Պէլ ևս շ լիւրայ, Չ Կոս ցորեան և 500  
օխայ յարգ. նուէր տուել է, նոյնպէս Հիւսէին  
Պէլ 10 արծաթ մէճիտի նուէր մի ըրած է:

Նոյն քաղաքի աղջկանց վարժարանին կար  
կարելու մեքենայ մի բերել տալու նպատակաւ  
չուկային մէջ հանգանակութեամբ շուտ մը 5  
լիւրայ գոյացեր և Կ. Պօլիս զրկուել է որ յիշեալ  
կարելու մեքենայ զրկուի:

գրելով 80 տարի առաջ որ քաղաքը որ մտնէր  
ստակալի կատարած կ'ընէր: Ինչպէս մեր նախա-  
հարք կ'աւանդ են: ասկայն ծաղիկ պատուաստն  
գտնուելէ ի վեր իսպառ վերջացաւ անոր զօ-  
րութիւնն: Եւրոպիոյ բժշկական խումբերն այժմ  
մեծ զբաղմունք ըրած են իրենց ժամտախտի  
և քոլէրայի պատուաստն ևս գտնելով՝ համայն  
մարդկութիւնն փրկել այն երկու անխարհաւեր  
ախտերու պատուհասէն: Եւ բժիշկ Ծասօյի ներ-  
կայ բանասիրականին մէջ տուած բնացատրու-  
թեանց համեմատ, ճշգիւ հասկցուած է այժմ  
համաճարակ անտեսուած ծագումը, ծաւալումը  
և նոցա յանաշնայման պատճառներն, և որոց  
պատճառներն իսկ գտնուելու վրայ է:

Մեր պարու բժիշկներն ընդհանուր մարդ-  
կութեան երախտագիտութեան վրայ յատուե-  
նական իրաւունք պիտի ստանան եթէ յաջողին  
այդ փրկարար պատուաստներն հնարաւորել և  
տարածել և մարդկային կեանքը ապահովել  
յանակակալ ընդ մէջ կտրող հարուածէն:

Պետական իշխանութիւնք ևս անանօրինելի  
պարտաւորութիւն ունին բժշկաց ջանքերն այ-  
դ լինուոր ընելու աշակցելով նոցա ամեն կա-  
րելու պարագայից մէջ: Չոր օրինակ բժշկակա-  
նութիւնն կ'օրինագրէ որ քաղաքներն, տու-  
ներն և ժողովուրդ մաքրութեան պահանջած  
օրէնքներն խստիւ պահպանեն, և այն: Պե-  
տական իշխանութիւնք ևս անհրաժեշտօրէն կը  
պարտաւորին ամենայն ճշգրութիւն և անմեայն  
խստութիւն ի գործ դնել քարանթիւնայի և  
մաքրութեանց օրէնքներն պահել տալու: Այս  
կերպիւր գիտութիւնն և իշխանութիւնն իրարու  
աշակից լինելով կարող կը լինին հալածել ամեն  
որեւէ համաճարակ ախտեր:

Մեք այս տողերը գրելով հանգերձ պատ-  
ճառ ունիմք նաև գոհութեամբ յիշելու իշխա-  
նութեանց ջանքերն, որ քոլէրայի այս անգամ  
Ատենի մէջ երևանալուն առթիւ ի գործ դրուե-  
ցան և կը ըսուին: Գրեթէ համայն եւրոպական  
աէրութիւնք հոգածու գարձան, փանձանիւն մը  
բեր կազմուեցան քարանթիւնայի և մաքրու-  
թեանց օրէնքներն պահպանուելու համար: Ա-  
նաւել գովութեամբ պէտք է յիշել Օթմանեան  
կառավարութեան այս մասին ցոյց տուած արթ-  
նութիւնն, Կ. Պօլսոյ Քաղաքապետութեան, և  
քաղաքիս թաղապետութեանց տուած հրա-  
հանգներն, և քիչ կամ շատ եղած գործա-  
դրութիւններն: Այս մասին մի քանի թերու-  
թիւններ, որ աչքի վարնող բաներ են, առիթ  
կուտած մեզուրիչ անգամ կրկին դառնալ սոյն  
խնդրոյն վրայ խօսելու:

Վ Ե Ր Ձ Ի Ն Լ Ո Ի Ե Ր

Գաղղիոյ նախարարներն իրենց հրատարական  
տուին Ատենապետին, և նա հաղորդեց զայնս  
Հանրապետութեան նախագահին:

Նախագահն Պ. կապիթէյի կարծիքն առնե-  
լէ զինի՝ նախարարութիւնն կաղմբու պաշտօնն  
չյայտնեց նմա:

Վիեննայէն քաղաք ճեռադիրն կը մտնու-  
ցանէ թէ կայրն, բաղմաթիւ Մեծ—Գուրբեր  
և աղգային երեւելեաց ստուար բաղմութիւն  
ներկայ էին Պ. Հայմէրէի յուզարկաւորութե:

ԱՌՆԻՏՐԱԿԱՆ

Անիմն, Եօթնեկիս մէջ բաւական գործու-  
նեութիւն տեսնուեցաւ ի հրապարակի մերում,  
և վսեմա մուշք եղին շուրջ 138 կողով հետև-  
եալ գիւններով: Եէրլի կոչուած ապրանքին չէ-  
րու 120 դրուչի, Գարահիտարն 115—118 դու-  
րուչի: Ատէթն 112 դրուչի: Մալթիայի ապ-  
րանքն 135 դրուչի:

ԲԱՄՊԱԿ: Միայն 50 հոկ Ատանայի ապրանք  
վաճառեցաւ յատկապէս Ռուսիայի համար կեն-  
գինարք 340 դրուչի:

ԲԱՄՊՈՒՏ: Չբանուած ապրանք 3500 կեն-  
գինարք վաճառեցաւ ի գին 76—98 դրուչի:

Տէր լրագրոյս:

Գ. Նա Պ. Պալարաբեան: